



ՀԱՆԴԻՍ ՄՏԱԾՄԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍԻ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 5

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ՅՈՒՆՎ.-ՓԵՏՐ. 1930

# ԲԱՆԱՍՏԵՂԸ ԴՐԽԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԵԶ

Եղիշէ Դուրեան Սրբազանին մեծ ու բարդ անհաւորութեան մէջ, կիմական տարրը՝ բանաստեղն է:

Ան նախ Դուրեան է, Պետրոսին եղբայրը և նոյն հոգին է որ Կը թրթոայ երկութիւն ալ մէջ, միոյն մօմ՝ հուր ամբողջ, որ ոչ թէ (իր քառով) «կը միսայ», այլ կ'այրի՝ բաց ողին վառած արագահաւ վարդ կերոնի մը երիտասարդ ու թեւաւոր բոցով, միւսին մօմ՝ բիւր ընթերցմանց ու խոկմանց եւ կեանքի բազմաձեւ ընդհարմանց գոյացուցած թանձրազաւար մոլիխերու կուտակման մը խորը կրակ մը խտացեալ ու անէջ, որ իր թաքուն մշտարթուն շերմութիւնը մեղմօքն կը հաղորդէ անոր անձին ու մաքին արտայայտութեանց:

Այն որ այսօր պատկանելիք ծերունի մըն է, Կը մայ միշտ կրասէր եղբայրը Սկիւտարի բարձունքներէն «Վոսփորի ծուփը դիտելով հոգով լուս ախորժներ զգացող»: «Կեանքին

միշտ հեռու նայող», «երկնքի հիւնգութեամբ բռնուած կիսաստուածակերպ քերթոյին, ու կը պահէն նոյնքան խոր՝ իր հիացական աղապատանքը այդ պաշտերի ներշնչեալին համար. եւ իր բանաստեղծութիւնները, իրենց պարունակած մոտածումներով, զիրենք տողորող ոգուզ, զիրենք կազմող ոճով խորապէս տարրեր ըլլալով հանգերձ Պետրոսին տագերէն, ցայց կուտան երեւմ՝ իրենց ձեւին մէջ՝ հանգիտութեան զծեր որոնց ուսանք արենակցութեան անգիտուկից հետեւանք են թերեւս, բայց որոնց մէջ կան որ յայտնապէս ծնունդ են մեծ ու սիրելի եղանոր մը արտայայտութեան ոոմանթիկ գընացքին ու սեղմ ձեւերուն մօտենալոր տենչին.

Թէ պաշտումի թափն ունենամ՝  
Տէրն զոյց մը թեւ բեզի կուտայ,  
Որպէս զի իր Աւժը անհաս  
Սաւառնեցնե երկրի վըրայ...

Մեծապէս տարբեր է կեանքն ալ երկութիւն, բայց հոտ ալ միթէ չկա՞յ նմանութեան զի՞ մը խորունկի Զէ՞ որ երկութիւն ալ աշխարհի մէջ ապրած են կեանքով մը ուր հոգեկան արիած է, մին իր անզմօրէն կարճ կենցաղին մէջ երազը միայն ճանցած, դէս ի երկութիւն թուշէ առողի արդէն իսկ «երկնք» տժգոյն որդի» մը դարձած եւ իր հուսկ բու պէին իր հալած մարմույն թափանցիկ քոյին մէջէն հրեշտակական հերմակութեամբ ողի մը դէս ի անդրշիրիմեան Անծանօթիք ուլացրեցած, միւսն՝ իր պատանեկան օրերէն՝ աշխարհէ անշատուելով ինքինքը նրկնքի պաշտամունքին նուրիած ու վեհարին սկսութեան մէջ ընդ միշտ թաղուող իր միտքն ու սիրած զաղափական յափշտակութեանց ու ծաղայութեան հրուտանքին բարձր սփոփանքով լուսաւրած:

Հանգունութեան այս քանի մը էական գծերը պէտք չէ աշքէ հեռացնել՝ երկու Դուրեաններու խառնուագի, զաստիարակութեան ու կեանքի մէծ տարբերութեանց հանդէպ, որպէս զի լաւ ըմբռնենք ինչ որ խորհրդաւոր հրապոյը կը կազմէ այս ժանրախոհ զիտունին, յոզնավաստակ ակնածէի եկեղեցականին, բազմահմտու սոսուցին ու քաջարուեստ զրաքամին, որուն յորելեանին մը մոնղուրդը վազը պիտի տանէ միհանգոյն ցնալից ըսպարութեամբ. Կարող ուսուցիչներ, հմտու բանասէններ, կորովարան քարտիշներ սև քունեցեր ենք եւ այժմ իսկ ունինք, բայց Դուրեան Եղիէ Արրազանին մէջ անբացարելի շնորհ մը, ներքին թովչութիւն մը կը զզացուի որ իր անձն ու զործ (իր բոլոր մտաւր ձեւերներ մէջ) անզմաղղելիօրէն սիրեի կը գարձնեն, եւ այդ թափուն շորէր, այդ կորհրդաւոր հրապոյը՝ իր էութեան հիմքը կազմող բանաստեղծական իսկութիւնն է Այդ է որ կը բացատրէ անսահման պաշտումն ու զրոյագին պատկառանքը զոր իր բոլոր աշակերտներն ունեցած են իրեն համար, աշակերտներ որոնցմէ ումանք իրենք իսկ առաջնակարգ զէմքեր դարձած են շատոնց ի վեր եւ որ իրենց տաղանդի ու հմտութեան ամբողջ մէծութեամբ յօժարակմ կը խոնարհն արագաւաներու ամենէն ներշնչողին, ամենն էնեղինակաւորին եւ ամենէն սիրելիին առջեւ Այդ է որ կը բացատրէ մանաւոր հմայքը որ կարտաշչուի քարոզներէն այդ

եկեղեցականին, որուն խօսքը, միշտ ծանրաբեռն հօծ մտածումով ու բազմակուտակ կը մտաթեամբ, ունի նաեւ միշտ թրթուում մը ներքին, մոփի լայնարաց թեւերու յամբ այլ հոգը շարժման մը շունչը, որ այդ խօսքն իր բոլոր ծանրութեամբ միշոցին մէջ կը բարձրացն եւ ունկնդիրներու հովույն զերեւ զայն կ'առկախէ՛ իրը թաւ ու խոր ներտաշնակութիւն մը բարձունքներէ իջնող. Զորս անգամ եւ բաղդն ունեցեր եմ Դուրեան Սրբազնի քարոզները լսելու, անգամ մը Փարիզ՝ Հայկական Հանրապետութեան անկախութիւն հույսութեան հույսութիւն մը բարձունքներէ իջնող. Զորս անգամ եւ բաղդն ունեցեր եմ Դուրեան Սրբազնի քարոզները լսելու, անգամ մը Փարիզ՝ Հայկական Հանրապետութեան անկախութիւն հույսութեան հույսութիւն մը բարձեալ Փարիզ՝ պատերազմի ատեն ինկած հայկած առջակ մը սովորական պոստարանութիւններէն ինչպան տարբեր արուեստագիտուններուն, դէտ խորհոնիք մը տեսիլը զերածնուու Հայրենիքին, երկորոզ անգամ՝ դարձեալ Փարիզ՝ պատերազմի ատեն ինկած հայկած հայ եւ յոյն նահատակներուն հոգեհանգստեան պատարագին, զմայլելի զուգակշին մը հայ ու հելլէն ճակատագիրներուն, երրորդը երրուսազէմ՝ կրօնական բարձրազոյն խորհուրդներու խորիմաստ ու վիճաշունչ մենարանութիւն մը, չորրորդը նորին Երրուսազէմ՝ Մահակայ ու Մերոպայ տօնին առթիւ՝ հայ պզգային մշակութիւն երկու հիմազիրներուն զործին նշանակութիւնը բացատրող ճառ մը այնքան ճշդատես որքան խանդավառ գատումի. եւ ամէն անգամ մտածող բանաստեղծի այդ սեօղեալ հուրն զգացեր եմ իր խօսքին մէջ ու ցաւեր եմ որ տարիներէ ի զեր իր բարտասնած բազմաթիւ քարոզներէն զէթ կարեւորազոյն սղազրութիւնն առնուած ու հրատարակուած շըլայ, ինչպէս միշտ պիտի ցաւինք որ Արմազու Դպրեվանքին մէջ եւ այլուր իր աւանդած կրօնքներու պատմութեան եւ հայ հին զականութեան պատմութեան զաւընթաց ընթը սղազրուած եւ հրատակուած չըլլան:

Բոլոր Հայերը կը սիրեն ու կը յարգին Դուրեան Սրբազնը, ամենքը ունին անոր մէծ արժանիքին գիտակցութիւնը, բայց իր աշակերտներն ու մտերիմներն են, եւ իր քարոզներն ունկնդրուներէն՝ լսուածին խորը թափանցեր գիտացները, որ լիովին ճանչցած են Դուրեան Սրբազնի անհաւորութեան հագուածքազօրն են եւ իր ծոխութեան մէջ ներգաշնակ զեղեցկութիւնը. Ու այդ բանաստեղծի հոգին չէ՛ դարձեալ որ, երբ Դուրեան

Սրբազն մտերիմերու հետ կը գտնուի, իր  
մտածկոտ լուսթիւնները կ'ընդատէ կամ իր  
ծանրախոն ու հոն խօսակցութիւնը մերթ  
յանկարծ կը լուսաւորէ այնքան նուրը ու  
թեւաւոր սրամտութեամբ մը, եւ որ իր խոկ-  
մամբ զեղուն ու գրեթէ արքշիռ աշխերուն  
մէջ կը դնէ այնքան գորովագին, անուշ,  
միամիտ յափտ մը, կարծես հոգւոյն խորը  
թաղուած մաքուր կրակին վերասլաց մէկ  
կայցծ մեղմ ու խուսափուկ:

Այս բոլորը պիտի բաւէր ապացուցանե-  
լու թէ Դուրիհան Սրբազնը բանաստեղծ է,  
եթէ նոյն իսկ չըլլային իր ոտանաւոր քեր-  
թուածները որ երկու հատորիկի մէջ ամփոփ-  
ուած են, ինչպէս եւ իր արձակ էջերէն ո-  
մանք՝ բորսցմէ քնարի նուազ ու խորոնկ  
հնչիւն մը կը թուի մերթ քարծրանալիք: Բայց  
ատոնք գոյզութիւն ունին, եւ կը կագմէն ա-  
մենէն ակներեւ, չօշափելի ապացոյցներն իր  
անձնաւորութեան մէջ տիրող բանաստեղծա-  
կան իսկութեան:

Այդ քերթողական էջերուն մէջ պէտք է՝  
ըստ իս զանազաննել չորս բաժին, իրարմէ  
խորապէս տարրեր ու անջատու Այդ բաժին-  
ներէն մին, խոնարհագոյնը. կը բաղկանայ  
տաղաչափական, պատկերախուզական, ոճա-  
սիրական զրօնանքներէ որոնց մէջ ծանրա-  
զրադ միտք մը իր մշտալոր աշխատանքէն  
կ'ուզ թեթեւնու, ոսկի յանկերու, ակնան-  
կուռ պատկերներու, հազուապիւր բառերու  
շարամանութեանց, բառախապաւոր երկուողե-  
րու քմանած յաջորդութեանց, նոյն զաղա-  
փար այլազան փոխաթերութիւններով ու  
դարձուածներով երկասորէն կրկնող յանկեր-  
դաւոր քառեակներու կամ վեցեակներու վրայ  
խաղալով, ինչպէս աղօթքի կամ խօզման  
խոնչնքի մը տակ կքած զանական մը որ  
թանկագին համրիչի մը ոսկի հատիկները  
կշուական յամբ շարժումով մը մատներուն  
մէջ դարձենելով ուզէր միտքը հանգչեցնել  
Այդ բաժինին կը պատկանին լնաւակը,  
նայուածքը, Յուլեայի Համբոյը, Վիճակը, Պա-  
տիժը, եւն:

Եթէ ինձմէ սէր Ժատողին  
Սուր մը ցուցի՛ սի՛րա անոպայ...  
Եթէ փրկանը մը հայողին  
Տըլ պրկանը մը լարաշուր...

Անոր համբոյը լունէր  
Սիւքի մը մեղմ շօշափը  
Որ հծծումով մը՝ սիրոյն  
Կը շըշնիլ սոսափիր...

Երկրորդ բաժինը կը կազմեն Հովուական  
Սրինգին մէկ ուրիշ շարք մը քերթուածները,  
ուր յանկերգը նորէն կ'երեւայ, ինչպէս եւ  
նոյն զաղափարին տարրեր պատկերներով  
կրկնութիւնները, բայց աւելի չափաւոր ու  
խորհրդապահ կ'երպավ, ներշնչման միջնորդ-  
ուով մը պարուուած, յուզման սարսուռով մը  
տաղորուած: Հոտ՝ կատարուած աշխատանքը  
այլ եւս միտքը զրօնինող ու հանգչեցնող խաղ  
մը չէ, այլ սեւեռուած երեւակայութեան մը և  
լարուած զգայնութեան մը կշուական վէտվէ-  
տումները դէպ ի բարձր մտածմանց աշխարհ  
մը, կարծես մտքին ու սրտին խունկը որ՝  
ոսկի բուրգփափի մը օդին մէջ համչափ ճօ-  
ճուններով դէպ ի հատակւ կապոյն գալարներն  
արիք ալիք կը պլացնէ դէպ ի քրիստո-  
նէական հաւատալիքներու, զարդապետու-  
թեանց եւ տեսիլներու խորան մը իր հոգւոյն  
վերեւ մշտականգուն Աստոնցմէ են կը սիրեն  
զիս, ցեանընդառաւած, ջայսնութիւն Ապրուած  
երազ մը, Մի՛ մերձենար յիս, ներումը, Եփիա-  
թայ եւ զմայլելի խաչը,

... Թէ վերացած յափիս իրեն,  
Հուը լեզու մ'ալ թեզի կուտայ,  
Որպէս զի Իր կայծը վերէն  
Սանեցընես երկրի վըրայ:

Եթէ մանես իր ամպին մէջ  
Ինքը քեզի շանթ մը կուտայ,  
Որպէս զի Իր վրէժը անշէջ  
Փայլատակն երկրի վըրայ:

... Եթէ նետուիս Իր զիրկին անուշ,  
Ինքը քեզի երգ մը կուտայ,  
Որպէս զի Իր Շնորհն երկնայտը  
Թրթուացընես երկրի վըրայ:

... Իսկ թէ թաղուիս Իր շուքին տակ՝  
Ինքը քեզի շող մը կուտայ,  
Ոչինչին դէմ յոյսին անփակ  
Ճառապահը երկրի վըրայ...  
A.R.A.R.©

Երրորդ բաժնը, կարեւորագոյնը, կը բաղկանայ խումբ մը քերթուածներէ ուր Դուրսեան Մրցազանն իր էութեան խորքը կազմող բանաստեղծական զօրութեան լաւազոյն դըրած է Սակաւաթիւ են անոնք, ինչպէս սակաւաթիւ են Ալֆրէտ առ Վինենի պէս գերազնի քերթողի մը ընտիր ջնիքը, անոնք որ յաւիտենական կեանքի սահմանուած են: Մյու քերթուածները, խոր մտածման ու նուրբը քնարերգութեան զործեր, բարձրագոյն արտադրութիւններէն են մեր զրականութեան: Ատօնց մէկ քանին, ինչպէս Սրինգիս, վերջալոյս մը, Ալի արձանը, Անտառին մէջ, Լուսնի տակ, արուեստագէտ մտածողի փափկահիւս երգեր կամ թելաղրի ու նուազաւոր պատկրներ են՝ զուտ կրօնական ներշնչանց ու լորտին հետ անմիջական կազ չունեցող, իսկ մնացեանք, Աւետարանէն ներշնչուած զեհաշունչ խոռոչքներ են, իստեւս ենուոր, վերջին փայրկեսանը, լանաներին հատը, գուտստա եւ թիսուս, Աւետուում, Ալակերպութիւն ու սքանչելի Մաղթանքն սու Սուըր Հոգին:

... Ո՞վ նորոգող նոգիներուն,  
Անուշանուու ու սրանուէր  
Մաւարումէդ այդ յորդորուն  
Ընդունելով պէս պէս չնորմներ՝  
Երկնանաշակ կ'առնեն յագուրզ  
Զեռք ու ճակաս, զործ ու խորհուրդ...

Եւ մանաւանդ հոյակապ հմմաւուսի ձամբորդները, անմահ հրաշակերտներէն մին հայկական բանաստեղծութեան.

... Քանիներու զետ անծանօթ մ'ես, Ցիսո՛ւա,  
Որք սրուամաշ լըքումներով կավածի՝  
Ուրացումի ընդվզումով մ'ալ անյոյս  
Կ'ընդգրկն մութն որ թեւաբախ կը յածի:

Գիշերագնաց անոնց ճամբուն վրայ մոլար Ուր կը թարքի անբատուեր փայլն արեւուդ՝ իբր անծանօթ մը մօտեցիր, ու մի՛ դլար Զարչարանքիդ պատմելու փառն ու խորհուրդ:

Վեհ մաներուդ ծաւաէ՛ բոյրն օրինութեան Սեղանի վրայ ուր կայ նըւէր մը հացի,  
Ու յարիկ ասկ ուր պատզամներդ կը թնդան՝ Աներեւոյթ տեսլամբդ նոի՛ բ մեց դրամի...

Ասոնց կարգը կրնանք դասել նաև Անուկ թիսուսի կեանքին որուազներուն առաջին ու զերչընթերը. միսյն մէջ՝ քերթողը կ'երգէ այն անպատում պահն ուր խաղաղութեան ու սիրայ Աստուածը մանուկի մը երեւոյթ զգեցած խնարծ: մասրի մը մէջ պիտի ծնէր, եւ ցայց կուտայ ամրող աշխարհը, բավանդակ բնութիւնը, բոլոր կենդանի էակները, որ շունչերնին բռնած, լուռ ամփոփուած, կը սպասեն այդ զերագոյն խորհուրդի բոպէին ուր Աստուածայինը, կեանքի աղբիրը և քրկութեան բաշխիւը, երկոր վրայ պիտի գար երեւալ...

... Երկինքի կամարն իջած էր շատ վար, Արուսնակն ալ շատ մօտէն կը շողար:

Խոր խաղաղութիւնն որ պատեց չորս դին, Խախերգանքն էր լոկ այդ մեծ խորհուրդին... Ֆիշ առաջ ճնուող թունիկներն ուր են, Ալ չէն խօսիր իրենց բայներէն:

Հովը հանդարտիկ՝ լունէր ելեւէց,  
Շունչ մը չէր խալար տերեներուն մէջ,  
Ու հոսու շուրի աղբիւրն այդ պահուն  
Կասեցուց վընթի իր վազքն անկայուն:

Հովիր մ'ալ որ հօսն հոն կ'արածէր վարժ՝  
Իր ցուզին վըրայ կ'երագէր անշարժ,  
Ու ոչխարները՝ խոտը բերաննին՝  
Դէպի անծանօթ կէտ մը կը նային..

Երկրորդ քերթուածը պատմութիւնն է մանուկ ծիսուսին որ իր սենեակին պատուանէն լոյսի սիւնի մը էջքը կը տեսնէ, ճառագայթի սահմուխ, որուն պլուուելով ան կը բարձրանայ այերին մէջ ու վերէն կը դիտէ իր ներքեւ փոռուած համատարած աշխարհը: Ինչքան բարձր քնարերգութեամբ կը թրթըուայ պատմութեան նախերգանքը.

Ո՞վ է այն որ ճառագայթի մը վըրայ Պածառակերպ կը սուրայ,  
Ու բարձրերէն կ'անցնի վազքով մը թեթեւ,  
Ծիածանել ահճ մը թաղլով իր ետեւ,

Ենշատ կ'ակնարկին անոր աչքերը սիրուն  
Տիկներքի ծայրներուն.

Ու մերթ երկրի վրայ նայելով կը դիտէ  
Խոսր զաշախին ու մարդուն կեանքն ալ խոտի,

Թեսոյ կ'իջնէ դէպ ի իր գիւղն իրկուան դէմ՝  
Նոյն այն ճամրով երկնանեմ,

Բապասիլու համար շըքել այն օրուան

Ուր լոյս ամպ մը տարաւ զինք Հօրն օթեւան:

Այդ զրբոյկին մացեալ կտորները, «Մանկութեան Աւետարան»էն քաղուած կամ անոր պարունակած պատմութեանց հնտեսողաթեամբ յօրինուած, լորրորդ շարքն է որ կը ֆեւացնեն, ուր մանուկ Յիսուսին շնորհալիորէն ու միամտօքէն աստուածային դէմքը կը նկարուի պարզուկ, անսկիթեւթ, բացցրահամ առակածեւ պատմուածքներու շարքի մը մէջ։ Ասոնց քով կարեի է զնել նաև այն հակիրճ ուտանաւորները զոր Դուրինան Սրբազն շարադրեց երբ Երուսալէմի պատրիարքական դահուն վրայ բարձրանալէն յետոյ Պաղեստինի մէջ պատոյտ մ'ըրաւ եւ այցելեց այն վայրերն ուր Աւետարանը կը զետեղէ Յիսուսի կեանքին գլւանոր անցքերը, առոնք ալ զրադա ամենամեծ պարզութեամբ, նիւթին մեծութիւն իր զամբ մերկութեան մէջ անզարդորէն։ բնակնաօրէն արտայայտեւով։ Հոտ, քերթողը որ իր բանաստեղծութեանց երրորդ շարքին մէջ, երազուած մտաւոր Սինայի մը կատարը բարձրացած՝ հսկայ Մոփսէսի մը խոնարհ ու հաւատարիմ աշակերտ, Աստուծոյ հետ կամ անոր վրայ կամ անոր լուսեղէն ամպին շուքին տակ կը խոսէ՛ լարուած, խիտ, մոռայլ ու վեհ օնով մը որ այդպիսի խօսուածքի մը պատշաճ է, այս լորրորդ շարքին մէջ՝ հետեւելով իր աստուածային վարդապետին տուած խորախորութեղ օրինակին, կը ծառենայ երկրի վրայ ծաղկող մաքրագոյն չէակներուն, փոքրիկ տղոց, կամ այն մարդոց որոնց էտոթիւնը հասատքի վճիռ լոյսին մէջ մանկական սպիտակութիւն է ստացած, եւ անոնց համար իր ոճը կամովին մանկացնելով, անոնց կը խօսի՝ պարզ հօգիւով՝ մանուկները սիրող, երկնքի

Արքայութիւնը պարդ ու վճիռ հոգիներուն խոստացող Աստուծոյն վրայ, եւ կ'երգէ վայրերը որոնց կապուած են Աստուածներուն ամենէն եղբայրականին տեսլական կեանքին հրաշապատում դրուազները։

\* \* \*

Երբ կը խորհնիք որ նոյն հայրն ու մայրն են որ երկու Դուրեւանները — Երկու լուսափայլ ու մաքուր մեծութիւնները — ընծայեր են մեր ազգին, չենք կրնար յարգանքի ու երախտագիտութեան ողջոյն մը չուղղել խորհրդագաւոր թանկացին ուժի մը այդ օրհնաւէ Քրիստոնցիներուն։ Աղքատ, միամիտ, տղէտ, ժողովրդի ծոցէն ելած պարզուել ու վճիռ հոգիներ, անսնք եղեր են աղքամանէ խողովակը, որմէ, զարերու խորէն, ո՛վ զիտէ ինչ ազնիւ առհաւութեանց հնուաւոր լուսադրիւրէ մը, բազմազարեան ցեղի մը լաւագոյն աւանդութիւնները, առաքինութիւններն ու տաղանդները եկեր այդ երկու ընարեն և Զաւակներուն մէջ հոսեր են զմայլելի պայծառառութիւնը որ մեր ժողովրդին վրայ անմահ գեղեցկութեան մը կրնակ ճառազայթումը ծաւալեց (1)։

Ա. ԶՈՂԱՆԵԱՆ

(1) Այս գրութիւնը դրկան էի Երուսաւ. Էմ՝ Դուրինան Սրբազնի յօբեւանին առթիւ կազմակերպիչ կերդրուական զանձնաժողովի խընամքով հրատարակութիւր Ըսկեսաւանին ու այսի լոյս տեսնէ ներկայ տարուան յուլիսին։ Քանի մը ամիս առաջ, Փարիզ Թարգմանչաց տօնի եւ Դուրեան յորելեանի միացեալ հանդիսութեան զայն կարդացի մեր ազգային մշակոյնթի հիմնադիրներուն գործին նուիրուած քանի մը խօսքի յաւելմամբ, բարեկամներ փափաք յայտնած ըլլալով այս գրութիւնն Անահիտի մէջ իրասարակուած տեսնել, կը իրատարակեալ զայն՝ դուրեան յորելանի կազմակերպիչ կեդը, զանձնաժողովի իաւանութեամբ։

Ա. Զ.